



Երևան, 28 Օգոստի, 2023

Տերութափ Աղօթք

(Միասնաբար արտասանուած)

Իմասդութիւն Հօր Յիսուս, կուր ինձ իմասդութիւն վբարիս խորհիլ եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ՍԱՂՄՈՍ 44 ԱԶԳԱՅԻՆ ՈՂԲ

Ով Ասպուած, մենք լսեցինք,
մեր հայրերը մեզի պարմեցին
այն՝ ինչ որ ըրի իրենց օրերուն,
հետաւոր անցեալին:
Դուն քու ձեռքովդ վբարեցիր ազգերը,
մեր հայրերը պեղաւորելու համար.
հալածեցիր հեթանոս ժողովուրդները
եւ զանոնք դուրս քշեցիր:
Արդարեւ մեր հայրերը
իրենց սուրով չեր որ երկրին տիրացան,
իրենց սեփական ուժովը չեր որ յաղթեցին.
այլ՝ յաղթեցին քու աջովդ, քու զօրութեամբդ,
եւ քու բարեհաճութեամբդ,
որովհենդեւ դուն սիրեցիր զանոնք:
Դուն ես իմ թագաւորս, ով Ասպուած,
յաղթանակ կուր քու ժողովուրդիդ:
Մեզմով է որ մենք պիփի հարուածենք մեր ոստիները,
մու անունովդ պիփի ողբնակուինք մեր վրայ յարձակողները:
Ես իմ աղեղիս չեմ որ կը վսպահիմ,
եւ սուրս զիս չի կրնար փրկել:
Այլ՝ դուն է որ մեզ կը փրկես մեր ոստիներէն,
եւ ամօթով կը ձգես մեզ ապողները:
Մեզմով որ միծպ կը պարծենանք, ով Ասպուած,
եւ օրն ի բուն անունիդ զովքը պիփի հիւսենք:

ՃԱՐԱԿԱՆ-ԱՂՕԹՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:
Վլէնասուրք Երրորդութիւն, սուր աշխարհիս խաղաղութիւն:
Եւ Հիւանդաց բժշկութիւն, նսջեցելոց արքայութիւն:
Արի Վաստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեղ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,
ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,
ի նստիլ ի տան, ի գնալ ի նանապարի,
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.
եւ ողորմեա' քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԱԶԳԱՑԻՆ ՈՂԲ 44:1-8

Նախքան 44 Սաղմոսին անցնիլը, 43րդ Սաղմոսը զանձ չէ որ կ'առնենք, որովհետեւ շարունակութիւնն է, եւ խորքին մէջ նոյն միգրըն է որ կ'արփայայգիէ, երբ մանաւանդ՝ նոյն բառերով կ'աւարփէ ըսելով. «Ինչո՞ւ փիրիմ, եւ կամ ինչո՞ւ խոռվիմ, Ասպուծոյ պիփի յուսամ, եւ վերափին գովերգեմ զայն, ըսելով.՝Փրկիչս ես դուն, ով իմ Ասպուածու»: Վյսինքն՝ ինչ ալ ըլլան կեանքիս պայպանները, որքան ալ դժուարութիւններու մէջ ըլլամ, պիփի չխռովիմ ու պէփր չէ խռովիմ, այլ՝ Ասպուծոյ յուսամ, որովհետեւ ինքն է իմ Ասպուածու: Կը նմանի Քրիստոսի պապմած այն առակին երբ երկու հոգիներ քուն կը շինեն մէկը ժայռի վրայ իսկ միւսը աւազի: Երկու քուներն ալ կ'երնթարկուին հովին ու փոթորիկին, ու ալիքները կը զառնուին քուներուն, այնպէս չէ որ ժայռի վրայ կառուցուած քանը զառնուին ալիքները, բայց կանգուն կը մնան: Նոյնպէս ալ մեր կեանքը կրնան ենթարկուիլ այս կամ այն նեղութիւններուն եւ դժուարութիւններու, բայց մեր սրբերը չեն խռովիր ու պէփր չէ խռովիմ:

Անցնելով 44րդ Սաղմոսին, պիփի փորձենք պեսնել միայն առաջին բաժինը, այսինքն՝ 1-8 հմբ: Ինչպէս անձին հետ կապուած երեւոյթի մը արփայայգութիւնը կայ, կայ նաև ազգի մը հետ կապուած երեւոյթի մը արփայայգութիւնը: Ահս այդ օրինակներէն մէկն է այս Սաղմոսը, ուր Սաղմոսերգուն՝ կը դառնայ խօսնակը ժողովուրդին, որովհետեւ անհարական իմասպով ամէն մէկուն ցաւը իրեն յափուկ է, բայց կայ նաև ազգային ցաւ մը, ուր այդ ցաւը բոլորինը կը դառնայ: Երբ այսօր անհարական կը ցաւիմ, այդ ցաւը ինձի համար է, իսկ երբ իրեւ ազգ կը ցաւինք՝ ապա այդ ցաւը կը դառնայ բոլորինը: Բայց նախքան այդ ցաւին մասին խօսիլ, նախ կ'անդրադարձնայ այն երեւոյթին, թէ ինչպէս իրենք լսեցին իրենց հայրերէն Ասպուծոյ ըրածներուն մասին: Ի՞նչ էին այդ ըրածները: Այդ ըրածները Ելից գիրքին մէջ կը կարդանք երբ Ասպուած Ինք Իր հզօր բազուկովը դուրս բերաւ Խորայէլի ժողովուրդը Եզիփորսի լուծէն, 400 քարիներէ աւելի սրբուկ էին, երբ լսեց անոնց աղաղակի ձայնը, յիծեց իր գուած խոսպումը Աբրահամին, Խսահակին եւ Յակոբին, կանեց Մովսէսին, որկեց Փարաւոնին, որպէսզի ազգար արձակէ ժողովուրդը, բայց Փարաւոնը մերժեց, Ասպուած գուած հարուածներով հայուածեց Եզիփորսը, ապա կէս գիշերով զառնուկը մորթեցին անոր արինը սրսկեցին դրան դրանդիքներուն, իբրեւ նշան եւ ապա անոնք Կարմիր ծովով անցան մփան անապար եւ քառասուն գրաբիներ թափարեցան, անապարին մէջ կերակրուեցան մանանայով, լոռամարգիներով եւ խմեցին ժայռէն բոլոտ ջուրը, ապա շաբ քիչեր մնդան խոսպացուած երկիր: Ահա այս պապմութիւնն է որ անոնք լսեցին իրենց հայրերէն, որովհետեւ այդ էր պապուէրը Ասպուծոյ կողմէ գորուած որ անոնք պապմէն գալիք սերունդներուն, որպէսզի գալիք սերունդները ճանչնան զԱսպուած: Վկայէն Ասպուծոյ մեծամեծ գործերը, եւ անով զԱսպուածճանազողութիւն ըլլայ: Այսօր արդեօր այդ հարուածը ինչ ունի մեզի փոխանցելիք: Մենք արդեօր որքանով այսօր նոյնը կը լնենք մեր զաւակներուն խօսելու Ասպուծոյ մեծամեծին գործերուն մասին, եւ անով զԱսպուածճանազողութիւն գալու մեր սերունդին: Որքանով կը խօսինք թէ Ասպուած ի՞նչ ըրաւ Քրիստոսով, Քրիստոսը աշխարհ որկելով: Արդեօր ի՞նչ է Քրիստոսի խաչելութիւնը, Անոր թաղումը եւ յարութիւնը: Կամ թէ կ'ամճնանք պապմէլու, եւ կամ կ'ըսենք երեխաս ինք մեծնայ թող ինք ընդրութիւնը ընէ, բայց ինչո՞ւ արդեօր մենք ընդրութիւնը կ'ընենք անոր դպրոց երթալուն, այս կամ այն մարզախաղի կամ երաժշգական գործիքի հետեւելուն, թող որ իրենք ընդրութիւնը ընէն: Զարմանալիօրէն երբ հարցը կը վերաբերի Քրիստոսի այնպէս վերապահութիւն մըն է որ ունինք:

Յաջորդ համարը կը ներկայացնէ թէ Ասպուած ինչ է որ բրաւ, ազգերը վրարեց եւ հայրերը գեղաւորեց: Իսկ այս բոլորը իրենց հայրերը իրենք չին որ երկրին փիրացան, այլ Ասպուծոյ միջամբութիւնը, անոնց գրաբած յաղթանակը Ասպուծոյ բազուկով, Անոր զօրութեամբ, բարեհաճութեամբ, որովհետեւ սիրեց զանոնք: Այս բոլորը ուրիշ բանի արդիւնքը չեն, եթէ ոչ սիրոյ: Այնպէս ինչպէս Ասպուած այնքան սիրեց աշխարհը որ մինչեւ իսկ իր միածին որդին գուած որպէսզի ով որ անոր հաւաքայ չկորսուի, հապայ յախիտենական կեանք ունենայ:

Իսկ յաջորդ բաժինով կ'անդրադարձնայ այժմու վիճակին, նախ խոսպանելով որ Ասպուած Ինքն է թագաւորը, եւ Իրմով է որ պիփի հարուածեն, ոսխները, իրենց վրայ յարձակողները: Կը խոսպովանի ըսելով, թէ իր աղեղին պիփի չվսպահի, ոչ ալ իր սուրին, այլ միայն Ասպուծոյ: Եւ Ասպուծմով պիփի պարծենանք: Այսօր մենք ալ ազգային իմասպով նեղութեան եւ դժուարութեան մէջ ենք, որու է որ կը վսպահինք, եւ ինչ բանով է որ կը պարծենանք: Յաւօր սրբի փոխանակ Ասպուծոյ վսպահելու, կը վսպահինք մեր նմանին, ժամանակաւորին, խախութին: Իսկ կը պարծենանք մեր ունեցածով, որ սակայն այդ ալ մերը չէ: Որքան պիփի պարծենայինք երբ գուեալ երկրի մը թագաւորը իմ հայրս ըլլար: Ինչու կ'ամճնանք պարծենակու Ասպուծմով երբ Ինք ոչ թէ երկրի մը թագաւորն է, այլ՝ ամբողջ պիեղերքին: